

\*  
\* \*

Հոս կը զետեղենք նաեւ՝ հինքն ու նուրէն՝ մեր մամուլէն բաղուած սխաներ, որոնք դիւրաւ կրնան ուղղուիլ.

Մի՛ գրէք ոսկրոտիի<sup>1</sup> – ոսկրոտեաց, այլ պարզապէս ոսկրոտի, բանի որ այդ և նոյն տի ածանցով բանի մը բառեր, օր. մանկատի, ծակտի, փորոտի եւն, արդէն յոգնակի են և չեն կրնար կրկին յոգնակի դառնալ:

Կը բաւէ ուրեմն զանոնք եզակի ձեւով հուլովել, և իմաստը յոգնակի է միշտ։ Ասոր նման են անշուշտ աւագանի, ընտրանի, եւն, որոնք նոյնպէս յոգնակի ըլլալով իրենց անի յատուկ ածանցով՝ չեն կըրնար այլեւս ք կամ ներ առնել և կրկին յոգնակի դառնալ։

\*  
\* \*

Եթէ արդի անուններու տառաղարձութիւնը շատ անգամ անկարելի է, և երբեմն նոյն իսկ անտեղի, սակայն պարտական ենք յարգել մեր նախնեաց նուիրագործած կամ վերջապէս Հայ ժողովրդեան մէջ ընտանեցած ձեւերը. հետեւաբար ունենալով՝ Հերակիս – Հերակիսն, Սապիով, Պեղունես, Ովիդիոս, Եպիփանիոս, Եպիփանիոս, Օվիտ եւն. ուոնք սպրդած էին Հայ մամուլին մէջ։

Մի՛ գրէք ուշացում խորթ ձեւը որ գոյութիւն չունի հայերէնի մէջ, այլ գրէցէք յապաղում ընտիր բառը։

1, 2, 3, 4, – Տես Հ. Ա. Պապեկեանի «Մի՛ գրէք, այլ գրէցէք», էջ 107, 93 268, և 137.

Մի՛ գրէք փառայեղ, այլ գրէցէք փառահեղ<sup>2</sup>:

Մի՛ գրէք բարուոք, այլ գրէցէք բարուոք (հմմտ. բարի – բարոյ, եւն.):

Մի՛ գրէք մտածմուերեներ, այլ գրէցէք մտածուերեներ կամ մտածուորիւններ:

Մի՛ գրէք զբաղուիլ<sup>3</sup>, բրչուիլ, ազատուիլ, այլ գրէցէք զբաղուիլ, բրչուիլ, ազատուիլ:

Մի՛ գրէք ձմեռել, այլ գրէցէք ձմեռել (հմմտ. գր. ձմեռն – ձմեռան):

Մի՛ գրէք կրցի, ընդունեցի, այլ գրէցէք կրցայ, ընդունեցայ (հմմտ. խորնամ – խորցայ, զիրնամ – զիրցայ, ինչպէս մեկնիմ – մեկնեցայ, խոսիմ – խոսեցայ, և ոչ թէ խորցի, զիրցի և կամ մեկնեցի, խոսեցի եւն.):

Մի՛ գրէք ժամուայ – օրուայ – շարրուայ – ամսուայ – տարուայ, ասօրուայ, վաղուայ եւն, այլ գրէցէք ժամուան, օրուան, շարրուան, ամսուան, տարուան, այսօրուան, վաղուան եւն։

Մի՛ գրէք զարբեում<sup>4</sup> (զոյական), այլ զարբում – զարբօք, առանց և – և . եռո՞ւ բայեւրը կ'իմացուին, օր. կ'երդնում, կը զարթնում եւն։ (Նե անկումը տես փախ – ուստ, թաք – ուստ եւն ձեւերուն մէջ ալ որոնք կը ծագին փախնում, բարհում եւն. բայերէն):

Մի՛ գրէք բչարիչ, այլ գրէցէք սակաւարիչ։

Մի՛ գրէք ծնկաջոք, այլ գրէցէք ծնրադիր։ Ուսմկօրէն բառերը չեն կրնար լեզուին մէջ մտնել ածանցուելու, բարդուելու. ինչէս կարելի չէ պղտիկ ուսմկօրէնով կազմել պղտկողի – պղտկամիտ, այլ փորրողի, փոքրամիտ, եւն։

Հ. Եւսու. Փէջեկեան

### ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

29 Օգոստոս 1905

Ո՞վ կիներ պարտրւած դէմքերով,  
Դուք որ հուսկ կը ժպտիք յանդիման  
Դըռներուն ձերին տան, ինչ փոյթ թէ  
Դաշինքները չեղան շահաւոր։

Ո՞չ ոսկին համօրէն այս երկրին,  
Ո՞չ բոլոր երկիրներն աշխարհիս  
Չեն կրնար խոր անդունդը լեցնել  
Մահուան՝ զոր պատերազմն է բացեր։

Այսպէս, ձեր այրերուն՝ պլսակուած  
Զինջ պայծառ փառքերով՝ սիրալի  
Գործերու մնձագոյնն է ահա  
Պանծալի յաղթանակ պարտեալի։  
Վհկուրեալ Ազանուր Բութիւր։

Թրգմ. Հ. Ե. Փ.

\* \* \*

Հարլստութիւնն այս օրուան, մընաց քեզմէ երազի  
Շուք մը տրտում որով ես այնքան հարուստ եմ նորէն.  
Ի՞նչ փոյթ որ սոսկ հեքեաթ մ'էր աշխարհի մէջ լուսեղէն,  
Աղբիւրներէդ ալ ցամքած նոր մարգարիտ կը հոսի։

Այն ժպիտէն ուր հոդւոյս կը ծաթէր աստղ սը լոյսի,  
Կը հիւսեմ գեռ խոստումի գիւթանք մը վառ, ածիւնէն  
իսկ ձեռքերս իմ կը տաքնան զերդ արեւով, քաղցրօրէն,  
Երբոր աշնան կրակը լինջ ոսկետարափ կը հոսի։

Դրժըւեցան բոցավառ ինչ երդումներ. կ'ինչ մութ  
գիշերն ահա, նետահար յիշատակովն երգերուդ.  
Մնդութ ձեռքեր՝ լուսաբաց դուռներն հոդւոյս կը փակեն.

Ու որբ արեւ մը տժզոյն կը խաւարի ամէն օր,  
Երբոր կ'երթամ անուրջի սահմանակից այն ճամբէն  
Ուր կորսըւած ամէն յոյս ցաւի աղբիւր մ'է պղտոր...։

Արսէն Երսնօթ

### ՄԱՅՐԻԿԻՒՍ

Հատուած մը ԱՏԱ ՆԵԿՐԻԵՆ

... Սպիտակ մազերուդ մէջը իիտ  
Մարմարեայ ճակատդ է անկնճիռ,  
Տարիքիդ փախուստին տակ անսանձ  
Երբեմնի պէս չընալ։

Քու խաղաղ երեսիդ վրան կայ  
Անվկանդ վեհութիւնն արձանի.  
Հոգերու, վախի մէջն իսկ տեսայ  
Քու ժպիտը պայծառ։  
Նոյնպէս քեզ տեսայ ես, ու նոյնպէս  
Պիտ' տեսնեմ վայրէջքին մէջ կեանքին:  
Անվկանդ ես դուն։ Դու կեանքն իսկ ես  
Պարզունակ և անմահ...։

Թրգմ. Հ. Ե. Փ.